

բաստած տերևները կը ցանեն վագրին անցներու ճամբաներուն վրայ, որոնցմէ եթէ մէկն մէկ տեղին կաշելու ըլլայ՝ ալ բանը լմննցած է: Վասն զի վագրն երբոր կ'իմանայ որ ոտքին բան մը կը պաւ՝ կը ջանայ շուտ մը հանելու, բայց ջանալու ատեն չորս կողմէն ուրիշներ ալ կը կաշին. վագրն մէկ մը մէկը, մէկ մ'ալ մէկալը հանելու համար աշխատելու միջոց, հատ մը թընչին կը փաթթուի, և ոմանք ալ գլխուն կը հանդիպին: Այն ատեն վագրը գետին կ'ընկնի և կը սկսի տապալըտըկիլ կատաղութեամբ, մինչև որ մարմնոյն չորս կողմը կաշին այն ուտողով ծեփած տերևներն. և այսպէս ցնցուելու և տապալըտըկելու միջոց՝ վերջապէս աչքին կը հանդիպի, որ նոյն վայրկենին կը կուռնայ. այս որ կ'ըլլայ, վագրը կը սկսի ահաւոր կերպով մռնչել. այս ձայնէս որսորդներն իմանալով եղածը՝ վրայ կը հասնին. ու մորթը կը հանեն կ'առնուն, և մարմինը հոն տեղ կը թողուն, որ ուրիշ վագրերու կեր ըլլայ ու նորէն առջի տերևներէն ցանելով տեղերնին կը քաշուին:

**Ն Ո Ր Ա Տ Ի Պ Մ Ա Տ Ե Ա Ն**

**Ճ Ա Շ Ա Կ**

ՀԵՆՆԵՆ ԵՒ ԼԱՏԻՆ ՃԱՐՏԱՐԹՈՍՈՒԹԵԱՆ  
 ԹԱՐԳՄԱՆԵԱՑ Ի ԲՆԱԳՐԱՑ  
 Հ. ԱՐՄԵՆ Կ. ԲԱԳՐԱՏՈՒՆԻ ՄԻԹՔԱՐԵԱՆՑ

Այս անուամբ Ս. Ղազարու մամուլներէն ելած նոր հատորին մէջ կը բովանդակին Եւրփնեսի Ճառն ընդդէմ կոտորիփոնի, և Գիմոսթենի Ճառ յաղագս պսակին. իսկ 'ի Կիկերոնէ՝ Ճառ վասն Ս. Լիկիսիոսի Արքիայ քերթոյի, Ճառ վասն Կ. Լիզարիոսի, Ճառ վասն արքային Գիտարայ, և Ճառ երկրորդ ֆիլիպպեան ընդդէմ Մարկոսի Անտոնիոսի: Աշխարհաբարոզ է երկու յոյն ճարտարաստաց գատը. Եւրփնէս կ'ամբաստանէ զկոտորիփոն ոսկի պսակ շնորհել տալուն համար Գիմոսթենի, յառաջ քան զիշխանին համար տալն իր գործակալութեանը, և պսակելոյն առաքինութիւնքն ու բարերարութիւնքը կը ջանայ սուտ հանել: Գիմոսթենէս հակառակորդին ամբաստա-

նութեանցն մի առ մի հզօր պատասխաններ տալով, հրաշալի ճարտասանութեամբ բը կ'արդարանայ ատենին առջև: Յառաջ քան զԳիմոսթեն կարգալու, անյաղթելի կը թուին Եւրփնեսի փաստերն ու ամբաստանութիւնքը. իսկ երբոր նատեան կ'ելլէ, կ'արդարանայ հայ թարգմանչին խօսքը, թէ « ԶԳիմոսթենէս՝ հին և նոր դարը կոչեցին իշխան ճարտարաստութեան, հեղեղ յափշտակիչ, որոտընդոստ փայլակն կայծակնատարափ, գեր 'ի վերոյ քան զամենայն հիացուումն զարմանալեաց »:

Կիկերոն հռովմէական ախորժակին փափկութեան ժամանակին կնիքը կը կրէ յինրեան. վայելչաբան, ողորկ, արուեստը հանճարի թուլցիցն հետ կը զուգաւորէ. բայց հայրենեաց վտանգաց մէջ իր ճարտասանութիւնն ալ ոգելից, բուռն և բորբոքեալ հանդիսացաւ: Առաջին ճառովն Արքիաս յոյն քերթողին Հոռմայ քաղաքակցութիւնը կը պաշտպանէ. երկրորդով՝ Լիզարիոսի դարձը կ'ընդունի Կեսարու գթութենէն. երրորդով՝ Կաստովրի ամբաստանութիւնքը կը ջրէ, որ կը զբարարէր զԳիտար թագաւորն իբրև թէ ուզած ըլլար սպաննել զԿեսար՝ իր տուն մէջ: Իսկ չորրորդին մէջ, զոր գրով միայն հրատարակած է և ոչ թէ բերնով խօսած, կը պատասխանէ Անտոնիոսի ամբաստանութեանցն, և փոխանակ՝ ինքն կը նկարագրէ կենդանի գրչով զԱնտոնիոս և անոր անզգամութիւնները. հրաշալի ճառ է վաթսնամեայ ծերունւոյն հայրենասէր և ազատասէր սրաէն բխած, որ Անտոնիոսի մարդասպան սուրն իր վրայ չողացած կը տեսնէր:

Այսպիսի ընտիր ճառից հաւաքում մը՝ շատ օգտակար կրնայ ըլլալ ազգային վարժարանաց ճարտասանութեան աշակերտներուն, որ ճարտարաստութեան ամենայն գեղեցկութեանցն հետ կը գտնեն 'ի նոսա ազգային պերճ լեզուն հին ժամանակաց և վսեմ՝ հեղինակներուն յարմար, ամենայն բացատրութիւնքն բնիկ հայեցի, բանից հիւսուածքը կտրուկ և լի ուժով, արագ և ընթացող՝ ուր բնագրաց իմաստները կը թռչին, հանդարտ և ծանր՝ ուր ճարտասանութիւնը կը մեղմանայ, կրակ ցատքեցընող՝ ուր բարկութեամբ կը բորբոքին ատենաբանից լեզուք: Բազմարդիւն հեղինակն առաջին անգամ օրինակ կու տայ արձակ թարգմանութեան. ճարտարութեան համար հարկ է խոստովանիլ որ աննման է և յայսմ՝ որպէս 'ի քերթողականին:

**ՎԵՆԵՏԻԿ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ՂԱԶԱՐՈՒ**